

ՇԼԹԱՅՈԿԻՐ ՈՐԲՈՒՀԻՒՆ

Ականատես մը այսպէս պատմեց ինծի.

Վա՛յ այն ազգին որ աշխարհի վրայ անտէր է : Վա՛յ այն ազգին որ իր օձիքը ուրիշի ձեռք տուած է եւ իր որբերը օտարի խնամքին յանձնած :

Լութրաքի (Յունաստան) Ամերիկան որբանոցը կը դանուէինք : Թուրքը հայր, մայր, եղբայր խլած էր մեզմէ : Որբանոցին մէջ որբ ու որբուհի՝ մարդասէր Ամերիկացիներու խընամքին տակ կը պաշտպանուէինք : Օրը երկու անգամ լաւ թէ գէշ ուտելիք մը կը գտնէինք :

Որբ էինք : Հայ ազգին բեկորները : Գլուխանիս ծոած, նոյն իսկ աչքերնիս վեր բարձրացնելու անկարող, մեր ցաւը մեր սրտերուն մէջ թաղած, օտար ափերու վրայ, օտար ձեռքերու մէջ էինք : Օտարը միշտ օտար է : Օտարը Հայուն ցաւէն չի հասկնար : Մի՞թէ անխիղճ ծովը, սիրու, գութ ունի՞, թէ որ ճար ունի՞՝ նաև մի տար անոր ալիքներուն : Մարդուն սիրու կրակ կը թափի, աչքերը կը մթաղնին երբ հայ որբը իր ողբը լայ : Ես իմ ազգին մատաղ, որ ամէն զրկանքի, ամէն չարչարանքի եւ ամէն տառապանքի գէմ պայքարելու ուժ կը գտնէ իր մէջ : Որբանոցին մէջ ոչնուեցանք քոսոտեցանք, սնունդի պակասութենէն հաւկուր եղանք... : Ու կարծես թէ ամէն ինչ մեր զրլիուն կուզար : Ո՞րն ըսեմ եւ ո՞րը թող տամ : Ով որ որբ եղած է, ան կ'իմանայ որբի մը սիրուը, տիար լեզուն ի՞նչպէս կընայ որտի մը ամէն մէկ կսկիծը, ամէն մէկ վէրքը բառով պատմէլ :

Մարալ մատաղ որբուհիներ մեզի օդնութեան հասան : Ամէն որբ տղայ իրեն համար քոյլ մը գտաւ : Ի՞նչ քոյլը էր, մէյմէկ աղամանդանդ : Ճակատապրի ու տառապանքի միակ հաւատարիմ ու անձնուէր ընկերուհիներ : Մաքրեցին մեզ, մեր աղտոտ ձերմակեղիները սիրով լուացին, մեր պատուած հագուստները ուրախութեամբ կարկանցին : Ի՞նչ չէին ըներ մեզի համար . թող իրենց մէկ որբ եղբայրը հիւանդ ըլլար, մէկ տեղը ցաւէր, մինչեւ առտու պահապան հրեշտակի մը պէս անոր անկողինին քով կ'անցընէին եւ իրենց քրոջական անմեղ խօսքերով կը մխիթարէին : Կը տեսնես որ իրենց ճաշի պոտուզը, քանի մը թուզ կամ նարինջ մը, չեն կերած եւ իրենց գրպաններուն մէջ պահած են որպէս զի իրենց մէկ հիւանդ եղբօր տանին : Այսպէս քոյլը ունէինք ամէն մէկ կերնիս :

Օր մը, ընկերներով նստած էինք, իրարուսիրու բացած, կը պատմէինք թէ ինչպէս մեր ծնողները կորանցուցած ենք : Թէ՛ կը պատմէինք, թէ՛ կուլայինք : Ընկերներէս մին իր մօրը մահը ստոպէս կը պատմէր : «Երբ աքսոր ելանք, լաւ կը միշեմ՝ կառքերու վրայ նստած կ'երթայինք, բայց երբ քաղաքէն քիչ մը հեռացանք, թուրքերը յարձակեցան մեր վրայ՝ հայրիկս արդէն զինւոր տուած էին – Ես մօրս հետ էի : Կառքէն վար ինկանք, որովհետեւ կառքին չորս կողմէրէն ապրանքները քաշել սկսան : Մայրիկս գրկեց զիս ու ծասի մը տակ տարաւ : Սոսկալի ցուրտ կ'րնէր, հոյք այնպէս սաստիկ կը փչէր որ ակռաներս իրար կը

դարնելն, կղակու վեր վար կ'երթար կուզար։ Մայրիկս զիս կուրծքին վրայ սեղմած կը ջանար տաքցնել, բայց ի զուր։ Յետոյ սկսաւ հագուստները հանել ու ինձի հագուցնել։ Տաքցած էր, քունս տարած էր այդ գիշեր, այդ ցուրտին ու բուքին...

«Աստուն արթնցայ՝ աչքերս բացի, տեսայ որ, մայրս, իմ մայրս, այս իմ մայրս, մես մերկ, երկու ձեռքերը երկինք Աստունոյ բարձրացուցած կ'աղօթէր։

«Մայրիկ» գոչելով վիզը փաթթուեցայ։ Աստունած իմ, անշարժ էր։ Զէր խօսեր, չէր լսեր իր զաւկին խօսքերը։ Օ՛չ, մայրս, իմ մէկ հատիկ մայրս, այդ գիշեր այդ ցուրտին տակ իր զաւկին սիրոյն սառած էր՝ ձեռքերը երկինք բարձրացուցած։ Զորիներու կարաւան մը կ'անցնէր։ Քիւրտեր էին։ Քովս եկան, ծառին տուէ փոս մը փորեցին ու մօրս մարմինը հոն թաղեցին։ Շատ ստիպեցի որ զիս ալ հետը թաղեն։ Մայր մ'ունէի աշխարհի վրայ, ան ալ դացած էր, ա'լ ինչո՞ւ ապրէի, որո՞ւ համար . . .»։

Հաղիւ թէ ընկերս իր պատմութիւնը լրացնելու վրայ էր, քանի մը փոքրիկ որբեր, վաղելէն լեզունին դուրս ելած, սրտի մորմոքէն խօսելու անկարող, ըսին։

«ՍիրԱնսթշնը Շղթաթեցին . . .

«Երկաթի Սիհնը ԿԱՊեցին . . .

«ՎիԶին ԱԼ ԹՈՒՂԹ ՄԸ ԿԱԼԵՑԻՆ . . .

Ինչպէս որ սաստիկ թնդանօթի մը գոռուսէն մարդուն ականջները կը խլանան ու քիչ մը ժամանակ կը չոււրիս ու գլուխող կը սկսի դասնալ, աչքերդ կը սեւնան ու խելքդ դլխէդ կը թուշի, ճիշդ այդ տպաւորութիւնը թողուց այս լուրը։ Ամենքս ալ ապշած պահ մը իրարու երես նայեցանք։

Արտաշէսը, այն լայն ճակատով, պարթեւ հասակով, արծուի աչքերով, չնորհալի դէմքով հայ կտրիճը, որուն անունը տղաքը Սամսոն դրած էին, որուն երեսը եթէ կրակը քսէիր ետքաշողներէն չէր, կայծակի արագութեամբ վազել սկսաւ։

ի՞նչ, այդ Ամերիկացիները՝ իր քոյրը, Սիրանոյշը, որբուհիներու ամենէն գեղեցիկը, այն անուշ աղջիկը, որ եթէ իր խնկարոյր բերանը բանար մարդ պիտի ուզէր ոչ ուտել եւ ոչ խմել ու միայն զինքը մտիկ ընել, անոր լոյս աշերուն ու պայծառ դէմքին զմայլիլ մնալ, այս երկնային անմեղ հրեշտակը, ի՞նչ քարացած սիրտ պէտք էր ունենային որ շղթայի զարնէին։

Սակայն իրաւ էր, Սիրանոյշը շղթայի զարկած էին ու վիզէն ալ երեք լեզուով, հայերէն, անգլիերէն ու յունարէն գիրերով թուղթը մը կախած էին սա բառերով «ՕՐԻՆՔԻՆ ԱՆՀԱՍՏԱՆԴ ԳՏՆՈՒԵԼՈՒՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՈՒԱԾԵ»։

Սիրանոյշ, այդ անթառամ ծաղիկը, այդ լուսաթաթախ երեսը որ արեւու պէս կը փայէր ու վարդի պէս կը բուրէր, այդ հայկական սեւ ու խորունկ աշերը որ տեսնողին հոգին կը վառէին, այդ նուսի նման չըթները . . . ամենքը, ամենքը սառած էին։ Վիզը ծոած թուլցած էր, գլուխը մէկ կողմ հակած ու գանգուր մաղերուն կէսը հովը բերած անոր անմեղ երեսը ծածկած էր։

Անցնող դարձող ժողովուրդը կայնած կը դիտէին ՇՂԹԱՅՈՒԱԾԻ ՈՐԲՈՒՀԻՆ ու զարմացած, բարկութեամբ ակռանին կրծտելով կը պոռային «Միթէ այս Ամերիկացիները չե՞ն ամշնար, խիզճ, գութ ըսուած բանը չունի՞ն որ այսպէս աղջիկ մը կը շղթային»։

Իսկ Ամերիկացիները, ինչպէս նաեւ մարդկանցին՝ անոնց մէջ, պատշգամը նստած, իրեւ թէ վարը աւազակ մը, մարդասպան մը, ոճրագործ մը շղթայած ըլլային ու իր մահավճիռն ալ վիզէն կախած, հանդարտ սրտով ուրախ զուարթ կը շաղակրատէին։

Իրաւամբ այս Ամերիկացիները տարօրինակ են։ Երկու ծայրերը բնաւ իրար չեն համապատասխաներ։ Ստեղինի կը նմանին։ Կան Ամերիկացիներ որ հրեշտակէ ալ վեր են, բայց կան Ամերիկացիներ ալ որ սաստանայէ ալ վար են։

Ամողի նման Արտաշէս վիրթաւ և կաւ ձեռքը աքցան մը բոնած : Աւղղակի Սիրանոյչին քովը վաղեց , շղթաները կարեց ծովը նետեց ու թեւերուն մէջ առնելով Սիրանոյչը , որ գրեթէ նուազած էր , սկսաւ փայտայելով ըսել . . . «Զօրացիր , Երեսիդ մեռնիմ , Սիրանոյչ , աչքերդ բաց , Արտաշէսը մեռած , ոսկորները փառած , հող գարձած պէտք է ըլլար որ քու սիրուն մազիկ մէկ թելին կարենային դպիլ» :

Մարդիչուհին , վերէն ատիկա տեսնելով , գաւազանով վար իջու ու սկսաւ աջ ու ձախ զարնել՝ բարկութենչին կատղած : Երբ Արտաշէսին քով հասաւ , անոր ալ նոյն բանը փորձեց ու Սիրանոյչը ուղեց ձեռքէն խել . բայց Արտաշէս պատնէշի մը նման իր յաղթ կուրծքը առաջ ցցեց : Մարդիչուհին դաւազանի հարուած մըն ալ անոր իջեցուց : Արտաշէս առաջին անգամ ըլլալով բերանը բացաւ ու ըսաւ . «Դժոխքի սրդիք , գուք որո՞ւ վրայ այդպէս կատղած էք : Հայը ձայն չի հաներ ըսելով պէտք է որ ողջ-ողջ ուտե՞ն զայն , մէնք մէր աղջին համար մատաղ եղած ենք արգէն , մէր հօր , մօր , քոյրերու ու եղբայրներու ոսկորները անապատներու մէջ ճերմկած են» : Մարդիչուհին ձեռքէն գաւազանը առնելով ծունկերուն վրայ կտոր կտոր ըրաւ ու իր խօսքին մէջ շեշտ մը զնելով աւելցուց . «Օրիորդ , անցէք հեռացէք այստեղէն , որովհետեւ վասութիւն է Երիտասարդի մը համար աղջկան վրայ ձեռք վերցնել» : Յետոյ ուրիշ Ամերիկացիներ ալ եկան , տղաներ ու աղջիկներ հաւաքուեցան , բոռւցքներ չարժեցան , զլիսարկներ սկսան օգին մէջ թուիլ : Տղոց մէջ պահ մը հայկական արիւնը եռալ սկսաւ : Խոհանոցին մէջ աշխատող մայրիկներն անզամ , ինքզինքնին շկրենալով զսպել , սկան Արտաշէսին գոչքը հիւսել . «Ծօ՛ տղայ , ո՞ր մօր կաթը ծծեցիր , ո՞ր մէջքը քեղ բերաւ , ո՞ր ձեռքը քեղ գրկեց , ո՞ր բերանը

քեղ օրհնեց , որ այսպիսի հոգի ունենաս , այսպէս առիւծի պէս սիրտ ունենաս» :

Հայերը յաղթանակը տարած էին , հայ որուհին աղասուած էր իր շղթաներէն :

Իրեւ պատիժ տնօրինութիւնը տղաքը ամբողջ օրը ճաշէ զրկեց : Բայց մեր սիրելի քոյրիկները պղտիկ աղջիկներու գրանները ուտելիքով լիցուցած զաղագողի մեզի կը գրը-կէին :

Կուղէինք պատճառը հասկնալ : Արգեօք այսքան գեղանի ու խոնարհ աղջիկ մը այսքան ծանր պատիժ արժանի յանցանք մը կը բնա՞ր զորդէն :

Աղջիկներուն մարզանք ըրած տեղը բացօթեայ էր : Այնպէս որ բոլոր անցորդները , այր ու տղայ , կին ու աղջիկ , նամանաւանդ յոյն ձկնորսները , կուգային մարզանքէն աւելի մեր զեղեցիկ որբուհիներուն ծուած ելած միջոցնին , կուրծքիրնին ու աղջրերնին դիտելու , որովհետեւ մարզանքի մատնաւոր հակուստ չունէին : Սիրանոյչ միշտ առաջին շարքին մէջ կը գըտնուէր : Կը տեսնէ որ կովու պէս իրեն կը նային իր մարզանքը չի կատարեր : Բնկերուհիները կը ծովին , կ'լլին , ինք սորքի վրայ կայնած անշարժ կը կենայ , զլուխը առջեւը ծուած : Մարդիչուհին Երեսը ատուակ մը կ'իջեցնէ ու կը հրամայէ որ մարզանքը կատարէ : Սիրանոյչ զարձեալ անշարժ կը մնայ : Կրկին կուգայ մարզիչուհին եւ Երբ պատճառը կը հարցնէ , Սիրանոյչ հաղիւ լոելի ձայնով մը կը պատասխանէ , «Կ'ամչնամ , Օրիորդ» : Այս անգամ աւելի բարկացած «Մարզանքը լրանալէ վերջ ես քեզի կը ցուցնեմ ինչ ըսել է ամչնալ» կ'ըսէ մարդիչուհին ու Սիրանոյչը շղթայի կը զարնէ :

ՅՈՎՀԱՅՆ ԶԻԹԵՆԻ